

Հնդամատեանի, տարեկան ընթերցումը և նորէն կը սկսին կարդալ զայն նախօնթաց օրերուն պէս այսօր ալ նույիրական արկղիկին կամ քեպաշին մէջ պահուած Առորբ Գրոց գալարները կը հանեն սինակողի ամբիոնը ու կը գնեն զարագարդ սկզանի մը վրայ: Ծարբիները եօթն անգամ կը զառնան սկզանին շուրջը երգելով, «Փրկեա զմեղ, Տէր, և ողորման մեղ, յորում աւուր կարգամբ առ քիզ ։ ։ ։» Այս արարութիւնը, կ'ըսեն, կը կատարուի նորդելու համար այն ուժամբ կամ զաշինքը զօր ի հունամ Ենոքան կնքեց եօթն նահապեսներու՝ Արահամի, Խաչակի, Յակորի, Մովսէսի, Ահարոնի, Փէնէհէսի ու Դաւթիթի հաւատ:

Ազա խօսք կ'առնէ արարութեան նախագանգը, և, յանուն հրէական իշխանութեանց, պաշտօնապէս երկու անձերու կու տայ այդ մեծ օրուան Ընթերցումները կատարելու պատիւը: Առաջինը, որ կը կոչուի «Թօրայի խօսեցեալը», զէսի ամբիոնը կը յառաջանան ու կը կարգայ Հնդամատեանի հինգերգ գիրքին այսինքն երկորոգումն Օրինացի զիրքին համարը: Երկորոգումն Օրինացի զիրքին խօսեցեալը», որ կը կոչուի չըննդոց զիրքին խօսեցեալը: Կը կարգայ նոյն զիրքին առաջին համարը, որով կը սկսի Հնդամատեանի Ընթերցան նոր շըհանը: Բուրու «Օրէնքի որդիքը», նոյնիսկ տասներկու տարեկան մասնակները, կ'անցնին կարգաւ նույիրական զալարներէն մէկուն առջիէն ու Օրէնքէն առնուազն մէկմէկ համար կը կարգան Ընթերցումներու ժամանակ մէկ ընդ մէջ երգեցալութ կը փառաբաննեն թօրան. «Փառաբաննեցք Տէրը ։ ։ ։ ուրախանալը ու ցնծանք թօրայոտ, զան զի անիկա լոյս և զօրութիւն է մեղ համար . . . Ռ'վ հարյէլի Փրկիչը, փութացնը Երջանկութեան Առաքեալին զալուստը . . . երանիլ էք գուք, ո՞վ իսրայէլացիք, գուք՝ զոր Աստուած ընտրեց և որուն տուան անարապին մէջ թօրան՝ իրը բաժին ժառանգութեան . . . :

Սիփուոքին մէջ կան տեղեր, ուր հրեաները ձուլուած ըլլալով զիրքնք չըշապատող ժողովուրդներու հետ՝ այլասերած են բոլորովին ու չեն կատարեց գրիմէ Տաղաւարահարաց տօնը և ոչ ալ հրէական միան տօները: Պաղեստինի մէջ նոյնիսկ՝ զուտ կրօնական և նոյն տօնն աղջային շարժում մը եղող Սիփուականութեան բոլիմակիցները ու անկ Նպաստերակաները մեծ մասամբ անարաբեր են այս տօներուն վերաբերամբ:

Հին կտակարանի սովորութեանց հաւատարիմ աւանդապահներ կը մնան միայն այն հրեաները, որոնք, զիրքին զարերուն, չերմեռանդ զացումով կրկնած են շարունակ՝ Գու Տարի Յթուալպէմ, և հուկ ապա բնակութիւն հաստատած են Առորբ Քաղաքին մէջ: Ասոնք կ'այցինեն անխափան լացի Պատին ու կը կրկնեն իրենց սրտաբուխ աղօթքները, յուսաւութ տանեն որ մը, զիրաշնուած Տաճարին մէջ, զատկական զափին զինուիլը, առանց անդրագառնալու՝ թէ Հմարին Դառը, սպառ Մեսան, զօր շուզեցին ընդունիլի իրենց հայրէրը, տասնէնը զար առաջ զինուած է արդէն մարդկային ազգի վերջնական փրկութեան համար:

Հայացուց՝ Մ. Ե. Ն.

## ԹԱՅ ՄԱՌԱԿԵ ՐՈՊՈՒԹԻՒՆ

(Մարք. Ժէ, 1-13, Դաւ, Թ. 28-36)

Մեր Փրկչին երկրաւոր կեանքին ամեն յուզումնալից բոպէներէն մէկուն մէջ թարօր լերան վրայ տեղի ունեցող Պայծածակեպութեան հրաշալի զէպքը կորեւոր հանգրուան մը կը կազմէ փրկարութեան այնքան խորհրդաւոր ճանապարհին վրայ: Այս զէպքին նշանակութիւնն ըմբռնելու համար ջանանք ամփոփ ձեւով մը աչքի առջեւ բրելու այն պայմանները որոնց մէջ կատարուեցաւ այդ:

Յիսուս բաւական ժամանակէ ի վեր կը քարոզէր Պաղեստինի զանազան կողմնը: Հզօր հեղինակութեամբ մը արտասանուած իր պատգամները կը հնչէին հարուստին ու աղքատին, զիտաւնին ու տգէտին ականջներուն միանգամայն: Իր հրաշագործութեանց համբաւը տարածուած էր ամեն: Ամէն տեսակ հիւանդութիւններով ու ցաւերով տանջուաղ մարզիկ անվհատ կը հետեւէին իր քայլերուն, հաւատքի անդիմագրիկ զօրութիւննէն ձգուած զէպի Սատուածոյին Փրկիչը:

Սակայն կարծիքները կը բաժնուէին Յիսուսի ո՞վ ըլլալուն մասին: Մէկը կ'ըսէր թէ Յովհաննէս Մկրտիչն է ան, ուրիշներ կը կարծէին թէ նղիան է, կարդ մը մարդիկ անոր մէջ կը տեսնէին Երևմիան, իսկ շատեր ալ տասնց մանրակրկիտ ըլլալու կը հաւատային թէ մարդարէ մըն է Ան:

Ակիզրէն, Յովհաննէս Մկրտիչ, Յիսուսի իր մատ զալլ տեսնելով բացազանչած էր, և Ահաւասիկ Գառն Աստուծոյ որ բառնայ զմեղս աշխարհիւ: Խսկ Յիսուսի մղըրտութենէն քիչ յիսոյ թէն եղած էին մարդիկ որ իր մէջ տեսեր էին Մեսիան, այնուանդիր շատ փոքր էր տակաւին անոնց թէւը, որ իրը Աստուծոյ Օծեալը կը ճանչնային զինքը: Անզրէսան էր որ առաջին անգամ իր եղրօրը Միմոնին աւետեց թէ գտած էր Մեսիան, և աննենք Նախանայէլը համարձակութիւնն ունեցաւ Յիսուսի սուջներու: Աստուծոյ Որդին ևս զունա: Ուրիշ զանազան պարագաներու մէջ այսահարներու անմասներէն ալ լսուցան «Մեսիա», «Աստուծոյ Որդի», «Դաւթի Որդի», կո-

չումները։ Այս վերջինները, ի հարկէ, անուղղակի արժէք մը միայն ունէին։

Հիմա որ Յիսուսի ժամանակը կը մօտենար ուզեց բացայայտօքէն իմանալ թէ իր ամենէն մօտիկ աշակերտներն իրը ովկը դաւանէին զինքը։ Իր հարցումին Պետրոս առաքեալ պատասխանեց. «Դուն ես Քրիստոսը, կենդանի Աստուծոյ Որդին»։ Յիսուս երանի տուալ Սիմոնին և ըստ որ այդ վէմին վրայ պիտի շնէ իր եկեղեցին։ Այս զէպքը շատ էտական կէտ մըն է Քրիստոնէական եկեղեցոյ պատմութեան մէջ։ Առանց շատ հեռուն երթալու անցողակի միայն կրնանք զիտել որ, հակառակ յարանուանութիւններու զանազանութեանց, Քրիստոսի հետեղողներուն բոլորն ալ իրնք զիրենք կը կոչին յրիտոննայ. ամէնքն ալ կը դաւանին թէ Յիսուսն է Քրիստոսը։ Եւ այս ճշմարտութիւնը հիմնաքարն է քրիստոնէական եկեղեցիին։ Որչափ ատեն որ այս ճշմարտութիւնը աչքէ չզրիտեցնենք՝ կրնանք տեսնել միութիւնը քրիստոնէական եկեղեցիին։

Դաւանութեան զէպքէն յետոյ Յիսուս սկսու յայտնել իր աշակերտներուն թէ Մարդու Որդին պիտի մատնուի մեղաւորներու ձեռքը, պիտի նախատուի, պիտի չարչարուի ու պիտի խաչուի, և ապա երրորդ օրը յարութիւն պիտի առնէ։ Աշակերտները տրտմեցան այս յայտարարութեան վրայ։ Անսնք զեռ չէին հասկցած մարգարէները, ըստ որոնց Մարդու Որդին իր փառքը չմտած պիտի չարչարուէր։ Մեսիան, որ մինչեւ այն ատեն կը պատկերանար իրենց աշքերուն առջիւ իրբեւ Փրկիչ մը որ հսրայէլը պիտի աղատէր գերութենէ եւ պիտի վերականգնէր Դաւթի աթոռը, յետ այսորիկ պիտի ներկայանար իրբեւ Արդարը, որ անիրաւ մարդոց կողմէ կը հալածուի, և իր չարչարանքով ու մահուամբ քաւութեան նոխազը կ'ըլլայ մեղաւոր մարդկութեան։ Մեսիայի սոյն երկրորդ գերը այնքան չէր շեշտուած մինչեւ այն ատեն, որքան առաջինը։ Յիսուս ատէկ յետոյ զայն ալ պիտի տպաւորէր իր աշակերտներուն մտքերուն մէջ։

Փիլիպպեան Կեսարիոյ կողմերը տեղի ունեցող այս անցուղարձերէն չարտթ մը յետոյ Յիսուս իր հատն առնելով Պետրոսը, Յափորոսն ու Յոփիանէսը, իրան մը վրայ

եւաւ աղօթելու, և հոն այլակերպեցաւ աւնոնց առջև։ Առաքեալները, հոգեոր յաւ փըշտակութեան վայրկեանի մը մէջ, տեսան իրենց աղօթող Վարդապետը որ լուսապայծառ կը ճառագայթէր, և Հին Ռուտի երկու հսկաներ՝ Մովսէսն ու Եղիան, անոր մօտ կանգած՝ կը խօսէին երուսաղէմի մէջ անզի ունենալիք զէպքերու մասին։ Հօգեոր այդ տեսիլը այնքան զրաւեց Պետրոսի սիրառը որ խանդավառ բացագանչեց. «Տէր, լաւ է մեզի հոս մեալ, եթէ կ'ուզես երեք տաղաւար շինենք, մէկ քեզի, մէկ Մովսէսին, մէկ ալ Եղիային»։ Մինչդու այդ երանաւէտ մատյափշտակութեան մէջ էին՝ լուսաւոր տամ մը գալով հովանի եղու անոնց վրայ և ձայն մը ամպին մէջէն ըստու. «Այդ է իմ սիրելի Որդիս, անոր մտիկ ըրէք»։ Եւ ահա տեսիլը անհետացաւ և գարձեալ մեացին իրենք իրենց զարմացած ու ահարեկի։ Յիսուս սթափեցուց զիրենք և պատուիրեց իրենց որ ուրիշներու չպատմեն այդ տեսիլը մինչեւ որ Մարդու Որդին մեսելներէն յարութիւն առնէ։

Թարորի պայծառ տեսիլքէն յետոյ կը սկսի տոաքեալներուն հասկնալի ըլլալ մեսիական նոր ու լայն այլ և տիսուր ըմբռունումը։ Թարորի լոյսին տակ կը պարզուի գալիք չարչարանքներուն տեսարանը։ Պայծառակերպութեան լեռնէն մինչեւ Համբարձման սարը երկարող ճանապարհ տաժանելի է և փշոտ։ Գեթսեմանիի խորութեան մէջ Փրկիչը կ'աղօթէ զետնամած և Գողգոթայի բարձրութեան վրայ իր անմեղ բազուկները կը տարածէ խաչանից։ Բաժակը զոր պիտի ըմպէ զառն է շատ, եւ ետք զոր պիտի կրէ ծանր է յոյժ։ Բայց չէ՞ որ ատօր համար իսկ եկած է աշխարհ։ Որքան ալ զժնագակ էր Յիսուսի անցնելիք ճամբարն, Թարորին ճառագայթող լոյսը սակայն պարզեց իրենց աշքերուն առջև անցաւոր ցուերէն անդին յաւիտենական խախտագութիւնը հայրական երանաւէտ ծոցին։

Երկնաւոր այցելուները հեռացած էին Յիսուսի քովէն և ահա երկրաւորին ձայնը արձագանգեց իր տկաննջին. «Տէր, լաւ է մեզի հոս մեալ»։ հոն լերան բարձրութեան վրայ հեռու կոյր ամբոխին մոլիգնութենէն, հեռու Աստուծոյ առնը աւազակաց այր զարձնող վաճառորդներէն, հեռու մժզուկը քամոզ և ուղտը կուլ տուտղ կեղծաւորնե-

բէն, հեռու սամիթն ու չամանը տասա-  
նորդող և որրին ու այրիին իրաւունքը յա-  
փրշտակող փորիսեցներէն, հեռու վեր-  
ջապէս ապականուած ընկերութեան մը  
ժահրու մթնոլորտէն, հոն երկինքին մօտ,  
օրօրուած զով զեփիւռէն, անճառելի երա-  
նութեան մը անճնառուր, խոկալ ու երա-  
զել աւելի լաւ չէ՞ր միթէ:

Բայց ո՞վ պիտի վերցնէր Խաչը: Մե-  
զաւոր մարդկութեան առջեւ փրկութեան  
ճամբան հարթող մը պէտք էր, ո՞վ պիտի  
ըլլար առաջնորդը: Զէ՞ որ զինքը մկրտող  
այն մեծ մարդորէն իր հրեղէն չունչով  
վկայած էր, «Ահա Աստուծոյ Գառը, որ  
աշխարհի մեղքերը կը վերցնէօ: Եթէ ինքը  
պիտի չգունուէր ուրբեմն ի գո՞ւր վկայած էր  
«անապատի տատրակը»: Զէ, պէտք էր որ  
Յիսուս իջնէր լեռնէն, երթար այն պըզ-  
ծուած քաղաքը, որ Մամոնայի ծառաւ-  
ները, ոչխարի մորթին տակ ծածկուած  
գայլեր, կը սպասէին զինքը յօշոտելու:  
Պէտք էր հոն երթար, հոն, ուր իր Խաչը  
պատրաստ էր, պէտք էր վերցնէր զայն ու  
ատով հարթէր փրկութեան ուղին իր բո-  
լոր հատորդներուն համար:

Միտք բերէք մեծ Խաչուրին խօսքը,  
«Ով որ կ'ուզէ ինձի հատեւիլ թող իր խաչը  
առնէ ու հտեէս զայն: Ինքը վերցուց ու-  
ռաջին ու ամենածանր խաչը, կանգնեց  
զայն Գողգոթայի գագաթը իրրե սանդուխ  
երկրէ երկինք ելլողներու, և հրաւիրեց ա-  
մէնքը որ վերցնեն իրենց խաչերը և հե-  
տեւին իրեն: Գիտցէք որ այս հրաւէրը կը  
մնայ առաջին ու վերջին հրաւէրը ու զդուած  
բոլոր անոնց որ փրկուիլ կ'ուզենի: Առանց  
խաչի Յիսուսի հատեւիլ, առանց անճնազո-  
հութեան փրկութիւն փնտուել, զուր ջանք  
է և ոնօգուտ վաստակ:

Թարսու վրայ լոյսերու մէջ փայլող  
Օծեալին մտիկ ըրէք, կը պատուիրէ մեզի  
Աստուած երկինքէն. մտիկ ըրէք Փրկչին  
քաղցր ձայնին և հատեսցէք անոր, Ան է  
որ ցոյց կու տայ ճշմարիտ կեանքի լու-  
սաւոր ճամբան որ կ'առաջնորդէ զէպի  
փրկութիւն:

ՆՐԱՅՑՐ ՎԱՐԴԱՊԵՏ

## ԿՐՈՆԱԲԱՐՈՅԱԿԱՆ

ՀԱԼԱՑՏԵՐ ԸՆ ՄՏԱՆԴՄԱՆ ՅՈՒՂԵՐ

ԱՅԼԱՑԼԱՄ ՀԱԼԱԾԱՐԱԿՇՈՒԹԻՒՆՆԵՐ

Աստուածային սահմանադրութեամբ՝  
աշխարհի մէջ հայց կայ ամէն մէկ քաղ-  
ցածի, զգեստ՝ ամէն մերկութեան, մըխի-  
թարիչ՝ մէն մի դժբախտութեան, գոհա-  
ցում՝ իւրաքանչիւր կարիքի համար: Հա-  
ւասարակչութիւնը ճիշդ պիտի մնար, ե-  
թէ մենք չխանգարեինք զայն. ատոր յան-  
ցանքը Աստուծոյ չի պատկանիր, այլ մեղի:  
Անո՞ր համար միայն օրինազրած կամ թոյ-  
լատրած է անիկա անհաւասարութիւնը,  
որպէսզի մեզի տեղիք տուած ըլլայ զայն  
ջնջելու կամ չափաւորելու: Առանց զայն  
ջնջելու ալ սակայն, այս աշխարհի վըայ  
կեանք եւ երջանկութիւն կայ ամէնուն  
համար. բայց անհատներուն երջանկու-  
թիւնը փոխանակ իրենց անճնական դրու-  
թեանը մէջ հաստատելու, և անօրինելու որ  
իրենց ազատաւթեանէն կախում ունենայ  
ան, Աստուած անոր մէկ մասը ուրիշնե-  
րուն սիրտին մէջ զրած է: Այս կերպով  
սափաղական զարձուցած է տկարին եւ  
հզօրին, զիտունին եւ անգէտին իրարու  
հանգիպիլ: Ուզած է որ մեր զործն ըլլոյ  
հաւասարակշութեան վերահաստատումը.  
ինք չէ խանգարած զայն, բայց մեզի թոյլ  
տուած է՝ կամ խանգարել կամ պահպա-  
նել զայն: Խանգարուած՝ այլայլուած՝ է  
ան, զիտեմ: մարդը, հեռանալով Աստուծ-  
մէ, հեռացած է նախ մարդէն. սէրը նոյն  
չափով չի լեցնէր զժբախտութեան բացած  
պարապը: Առանց առատութիւնը չի դար-  
մաներ այլոց կարօտութիւնը. այնպէս որ  
աշխարհի վրայ չատ աւելի դժբախտու-  
թիւն կայ քան որքան պիտի ուզէր Աս-  
տուած:

ԳԱՆՉԱՐԱՆՆԵՐ ԲԱՆԱԱԽՆ

Եթէ քրիստոնէական վարդապետու-  
թիւնը, հակաաակ իր յաւիտենական երի-  
տասարդութեան եւ յաւերժական գեղեց-  
կութեան, գեռ կը հանգիպի իրմէ համ